Jesus in the Talmud

His personality, his disciples
and his sayings

By

Bernhard Pick, Ph.D. D.D.

(in Armenian)

Introduction, preface, translation, annotation

By

Edic baghdasarian

WWW.Edic-Baghdasarian.com

Armenian Research Center

Https://edic-baghdasarian.com/arc/index.htm

ISBN: 978-1-990573-63-7

Toronto 2025 canada

Բերնհարդ Փիք

Հիսուսը Թալմուդում

Նրա անհատականությունը,
իր աշակերտները
և նրա խոսքերը

Առաջաբանը, Ներածությունը, թարգմանությունը
և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի

www.Edic-Baghdasarian.com

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն

Հիսուսը Թալմուդում

Նրա անհատականությունը,
իր աշակերտները
և նրա խոսքերը

Հեղինակ՝
Բերնհարդ Փիք, Ph.D. D.D.

Ներածությունը, Հայերենի թարգմանությունը և ծանոթագրությունները՝

Էդիկ Բաղդասարյանի
www.Edic-Baghdasarian.com

Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոն
https://Edic-Baghdasarian.com/ARC/index.htm

ISBN: 978-1-990573-63-7

Տորոնտո – 2025 - Կանադա

Բովանդակություն

Ներածություն...*Էդիկ Բաղդասարյան* **..5**

Անգլերեն տարբերակի հրատարակչի ներածություն 19

Հեղինակի նշում 20

Մաս Ա 21

Հիսուսի անհատականությունը 21

1 22

Թալմուդը 22

2 33

Հիսուսի Անհատականությունը...33

3 40

Ենթադրվում է, որ Հիսուսը ծնվել է արտամուսնությունից...........40

Մաս Բ 64

Աշակերտները և հետևորդները 64

4 65

Հիսուսի աշակերտներն ու հետևորդները.................................... 65

5 80

Բողոքի ցույցեր Քրիստոնեաների դեմ 80

Մաս 3 87

Հիսուսի խոսքերը 87

6 88

Հիսուսի խոսքերը 88

Հավելված 1 117

Թալմուդի մասին 117

Հավելված Բ 136

Պատվելի դոկտոր Գուստավ Դալմանի գրքից՝ «Հիսուս Քրիստոսը Թալմուդում, Միդրաշում, Զոհարում և սինագոգի պատարագում» 136

Ծանոթագրություններ 164

Անվանացանկ 173

Վերջ 184